



ՕՐԱԳՐԻ

ԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ ՏԵՏԵՍԵՍՆԵՐՆ ԵՎ ԲՆԵԼԻՐՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԱ. ՏԱՄԻ ԹԻՒ 12.

1853

ՅՈՒՆԻՍԻ 15.

ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՃԱԽՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ :

ԳԼՈՒԽ Ժ.

Հիսիսարհակ ազգաց ձամբարդութիւնները :

ՈՒՁԻՆ դարու պատմութեան գըլ-
սւոր պարագաները, և հոռվմէա-
ն կայսրութեան փոփոխութեանց
ստժնուը, հիւսիսական ազգաց գէպ'ի
սրաւ ըրած արշաւանքներն եղան . ո-
նց վրայ Հուովմայեցիք շատ քիչ տե-
կութիւն ունէին առաջուց և բոլո-
վին բարբարոս և անկիրթ մարդիկ
կարծէին . բայց քանի որ ասոնց ար-
ւանքները յաճախեցին՝ բոլոր հարա-

ւային կողմի բնակիչքը աշուԾնին գէպ'ի
հիւսիսարնակ ազգաց դարձաւ, և ա-
մէնքը անոնց վրայ կը խօսէին, տեսան
որ ինչ չափ ալ տոկէտ կը կարծուէին՝
իրօք այնպէս չեն եղեր, կը գտնուէին ի-
րենց մէջ ալ այնպիսի ճամբորդութեանց
պատմութիւններ, որոնցմէ բոլորովին
քաղաքականացեալ ուսումնականք ալ՝
շատ տեղեկութիւններ կրնային ժող-
վելիրենց չգիտցած ու չսուզած տե-
ղերուն վրայ :

Հիւսիսային ազգաց մէջ առաջին աշ-

12

ՏԵԽ ԵՐԵԽ 49 :

խարհագիր կրնայ սեպտիլ Աքանստինաւ-
ւեանց Ալվիետոս թագաւորը որ 872էն
ց901 թագաւորեց : Առաջին անգամ
Արտաշոս սպանիացի աշխարհագրին, որ
Եղաբուն մէջ ծաղկեցաւ, աշխար-
հագրական պատմութեան գիրը ան-
կլյուսաքսոն լեզուով թարգմանեց, բայց
որպէս զի գործքը կատարեալ ըլլայ՝ Ալ-
վիետոս իր ժամանակակից ձանապար-
հորդաց Խորոպայի հիւսիսային կողմե-
րուն վրայ տուած տեղեկութիւնին ալ
յաւելուած մը ըրաւ Արտահոսի աշխար-
հագրութեանը վրայ : Այս ձանապար-
հորդներէն մէկն է Աթէր նորուեկիա-
ցի ազնուականը որ իր հայրենեացը քա-
ղաքական կոփւներէն ձանձրացած՝ իր
երկրէն փախաւ ու Ամբետոսի արքու-
նիքը ապաւինեցաւ :

Աթերի բնակած գաւառն էր Հայ-
կոլանտիա, որ հիմակուան Արուեկիոյ
հիւսիսային գաւառն է : Այս երկրիս
հիւսիսային ծայրերը անապատ և ան-
քնակ էին, ու միայն ամառ ատեն որ-
սորդները քանի մը տեղուանք ծովային
թուուններ ու ձկներ որսալու կու գային :
Աթէր ուզելով գիտնալ թէ այս անա-
պատը մինչեւ ուր կ'երկննայ՝ դէպ'ի հիւ-
սիս իր նաւը շտկեց : Իշեք օրուան մէջ
անցաւ բոլոր որսորդներուն ձանցած
տեղերէն, անկէ իրեք օր ալ դէպ'ի
հիւսիս երթալով տեսաւ որ ափունքը
դէպ'ի արեւելք դարձած է, անկէ շրս
օրուան մէջ դէպ'ի հարաւ երթալով՝
հասաւ Իներմեան վրանաքանակ ազգաց
գաւառը : Այս ստորագրութեան նայե-
լով Աթէր Խորոպայի հիւսիսային վեր-
ջին սահմաններէն անցեր ու դէպ'ի ա-
րեւելեան հարաւ Շերմակ ծովը մտեր է,
ուր էր Իներմեան ազգը, որոնց տեղ հի-
մա Ասմոյետները կը բնակին :

Աթէր Պալգիկ ծովուն վրայ ալ եր-
կայն տեղեկութիւններ կու տայ և հոն
տեղի բնակիչները զատ զատ իրենց ա-
նուններով ու գաւառներովը կը յիշէ :
Այս ազգերուն մէջ գլխաւորն էր Վաեն
լանտիա կմ' Վաենաց աշխարհը որ Պար-
նեան ծոյին ու Շերմակ ծովին մէջ
կ'իյնար :

Աթերէն վերջը ձանապարհող
մէջ երեւելի է Առլֆշտէն՝ Արմե-
նին՝ որ Պալգիկ ծովուն արեւելեան
փանցը վրայ Աթերէն աւելի ստու-
գոյն տեղեկութիւններ տուաւ . Ա էնու-
և Ա իտանտիոյ (որ է հիմակուան
ըուսիան) հիւսիսային արեւելեան
մի երկրները Աստլանտիա կ'անուա-
և ամէնքաղաք զատ զատ իրեն առան-
թագաւորովը կը կառավարուի կ'ը-
Արկրին գլխաւոր բերքերն էին մէր
ձուկ . Թագաւորները և ազնուական
ըր ձիու կաթ կը խմէին, իսկ հասա-
ժողովուրդը ու գերիները մեղավի-
միայն կը խմէին, ու ցքի շինելու ամեն
ին սովորութիւն չկար : Ասոնց սովոր
թեանցը վրայօք Առլֆշտէն կար
դուրս բան մը կը պատմէ . մեռնզի
ստացուածքը իր աղգականացը մէ-
չեն բաժներ, կ'ըսէ, հապա ով որ
թաղման հանդիսին օրը ձիւնթաց
մէջ յաղթութիւն մը ընէ : Ա ձիւ
թացն ալ հետևեալ կերպով կ'ընկի
մեռելը խարուկին վրայ այրելէն վեր
մեռնողին ստացուածքը իրենց արժագ-
թեանը համեմատ հինգ կամ վեց մ-
կը բաժնեին ու քաղքէն դուրս այս
սերը իրարմէ հաւասար հեռաւորուի
կը շարէին, բայց այնպէս որ քաղ-
որչափ հեռանար, այնչափ մասերուն
ժէքն ալ աւելի կ'ըլլար, մինչեւ վեր
նը որ ամենէն աւելի ծանրագինը ու հ-
րուստը կ'ըլլար : Ավ որ ուզէր այս ն-
ցանքին մէջ կրնար մտնել, և իւրաք
չիւրը իր կտրձութեամբը որ մասին կ-
րենար հասնիլ՝ անիկայ իրեն կ'անէ-

Աթմներորդ դարէն ՚ի վեր Արմ-
ենք Խոլանտան պտըտած էին, և ա-
զակութեամբ կղզին արշաւելով գ-
թականներ ալ հաստատեցին : Ա
Վրիստոսի 962թուականին գտանն
Շետլանտ և Արկաղեան կղզիները
անոնց առջի բնակիչքը շնչելով ու Ակ-

1 Այս ազգը Աքանտինաւեան թերուէն
հիւսիսարնակ ժողովուրդ մ'եր . որ թու ծո-
րուն մէջ դէպ'ի և Անդզիա ու Գաղղիա արշա-
ներ ըլլին, և ասոնց անուամբը Գաղղիոյ հէ-
հանդը Նորմանտիա ըսուեցաւ :

Կ հետիսային մասին աղ տիրապելով բռոր իրենց տէկութեանը հետ սցուցին, և ասով մինչեւ ժդ դարուն ո՞լ բռոր այս կողմերս Արուեկիոյ առակ կը ձանցուէին :

Խակ Խալանատա կղզւոյն գիւտը 861 էն ամանակները եղաւ, որ քանի մը սքան նաւիացի ծովու առազակներ ալեկու թէ եամբ մը այն կողմերը ինկան և գին առոնցմէ Լարտար անունով մէկը ըլոյն բոլորտիքը պտըտեցաւ և իրեն ռամբը սկզբան կղզին Կարտարլում խարտար կղզի (անուանեցաւ : Ի՞ս լոյն շըլտատը 670 ծովային մզոն համարի : Ի՞սամի մը ասարի վերջը ըզ նորուեկիացին, այս կղզւոյս հիւսային կողմերը գնաց և երկու տալիի փ հան մնաց : Ի՞սոր հետեւեցան անկէ քը նորուեկիացոցմէ շաաը և իրենց պիենեացը կոխւերէն փախչելով՝ են այս կղզւոյս մէջ գաղթականներ առատեցին . ասոնց մէջ ամենէն ենթին խալով անունով մէկն էր, որ դմաթիւ գաղթական մը բերաւ ու զւոյս հարաւային արևմտեան ափուն բնակեցուց :

Խալանտիոյ առջի գաղթականներուն թէն կղզին ծառերու անտառներով ծկուած էր, անոր համար հազիւ թէ նի մը տեղուանք կրցեր էին ցորեն ոկել . բայց հիմա զրեթէ բովանդակ լին անապատ դարձած է ու ցորենի սկութիւն ալ չկայ : Ի՞ս կղզւոյս ջի բնակչաց վրայ ալ շատ կարծիք ու եղած են . նորուեկիացիք կը պատ և թէ Խալանտիոյ գտնուելու ատեն՝ իստոնէութէն շատ մնացորդներ գլուեցան, ինչպէս զանգակներ, խաչեր քանի մը իսլանտացւոց զրերով զլըրոււ կտորուանք, որով ոմանք կը կար ն որ նորուեկիացւաց այն կղզին զըտէն առաջ ի իսլանտացի և կամ սկովայի ձամբարդներ այն տեղուանքը սկութիւն հաստատած էին, բայց թը, ինչպէս իսլանտացւոց ժամանագիրները կը պատմեն, կղզւուոց հետ դմարելով ձգեցին ելան կղզիէն :

Ելօքին ու իրմէ վերջիններուն բե-

րած գաղթականներէն շատերը նոր տեղուանք գտնուելու փափաքով երկրին արևմտեան կողմի շատ տեղուանքը պտըտեցան : Ներիկոս Հռաւատ անունով ազնուական նորուեկիացին կռուոյ մը մէջ սպանութիւմը ըլրած ըլլալով իրեք տարի պատրանքի դաստապարտուեցաւ . լսեր էր որ Խիւմպուն անունով մէկը Խալանտիոյ արևմտեան կողմերը ժայռեր գտեր էր, անոր համար Խիւմպուննեան ժայռը կ'ըսուեին, և թէ այն ժայռերէն դէպ 'ի արևմուտք մէկ ընդարձակ երկիր մ'ալ կար . Հռաւատ միտքը զրաւ որ իր պատրանացը իրեք տարին երթայ այս երկիր ները զնաւ : Խալանտիոյէն նաւավ Ճամբայ եւաւ դէպ 'ի հարաւային արևմուտք մէծ ծոցի մը մէջ մնաւ ու ձևեռը ծոցին կղզիներուն մէկուն մէջը անցուց . երկրորդ տարին բոլոր այն կողմի ցամաքը պտըտեցաւ ու ետ գարձաւ, և տեսած տեղերուն վրայ չափէ գուշա գովեստներ տալով անունը կրէնքնու այսինքն Խալանտիու երկիր զրաւ, որ հիմա Խրէօնլանտիա կ'ըսուի : Ի՞ս գովեստներէն գրգռուած շատ մը մարդիկ Հռաւատին հետ միաբանեցան ու տնական ամէն հարկաւոր բաները մէկ տեղ առած՝ 25 նաւավ Ճամբայ եւան իրեն առաջնորդութեամբը . բայց Ճամբան շատ ալէ կոծութէնց հանդիպելով՝ հազիւ տամնըցորս հատը կրցան ազատիլ : Ի՞հ ատենէն շատ մարդիկ ասոնց հետեւեցան, ու Խալանտիոյն և Արուեկիացին բովանդամիւ գաղթականներ գացին այս նոր գտնուած երկիրները բնակեցան :

Խալանտացւոց ժամանակակիրներուն շատերը Խրէօնլանտիոյ գիւտը 982 էն կը զնին, բայց ումանք 932 էն գտնուեցաւ կ'ըսէն և Պիետրոս Ամենէք համուրեկցին որ 1600 էն մէջնուեղուանքը ծաղկեցաւ, իր Ծագումն համապարկացւոց ըստուած զրբին մէջ՝ Խարեմոյն ու տուովիկոսի մէկ թուղթը կը յիշէ 834 էն զըրուած, նոյնպէս Պարիգոր Դքահանայապետին ալ մէկ կոնդակը 835 էն զրուած, որով երկուքն ալ Համուրեկիի եկեղեցւոյն ամենայն իշխանութիւն ու ազատութիւն կու տային Խալանտայի ու Խրէօն-

Հանտիոյ հեթանոսներուն քրիստոնէական հաւատքը քարոզելու :

Ի՞ս թղթերէն կիմացուի որ համ պուրկցիք մինչև թարուն միջոցները հիւսիսային ովկիանոսը պարտեր էին, բայց վերջը երթևեկութիւնը գաղրելով այն կողմերուն վրայի տեղեկութիւնը մոցուեր էին :

Արէօնլանտիոյ վերջին գաղթականներուն եպիսկոպոսները սկզբան Հռովմային կը զրկուէին և մինչև 1418 գեռիրենց հայրենական երկիրներուն այսինքն՝ լրուեկիոյ հետ վերաբերութիւն ունէին : Արէօնլանտացիք տասանորդի անունով Հռովմայ պապերուն տարուետարի 2600 լիտր ժանիք կը զրկէին :

Իրենց գլխաւոր քաղքներն էին Լուրտա և Հռատաղիդ . սկզբան Արէօնլանտիային՝ լրուեկիա երթալն ու դառնալը գրեթէ շատ երկայն կը քշէր . կը պատմեն որ 1383էն՝ լրուեկիա նաւ մը հասեր է որ վեց տարուան մէջ ըրեր է այս ճամփորդութիւնը : Ի՞ս պատմեթիւնը որչափ ալ չափէ դուրս երեայ, բայց անսկէ կրնայ իմացուիլ որ հիւսիսային կողմի նաւապետները շատ ետ էին նաւավարութեան արուեստին մէջ : Սորեքտասաններորդ դարուն մէջ հանդիպած Աթաւ մահ ըսուած ժանտախտը՝ մինչեւ Արէօնլանտիա տարածուեցաւ ու գաղթականները քիցան ու կամաց կամաց պատմութեան մէջ անուննին ալ չընաց . Ժ. գարուն նարուեկիացիք շատ փորձ ըրին Արէօնլանտիա մտնելու, բայց սաստիկ սառերուն պատճառաւ չկրցան փափաքնուն հասնիլ : Ա երթապէս 1724էն տանիմարքացիք նոր գաղթական մը հանեցին ու շատ դժուարութեամբ կրցան Արէօնլանտիա մտնել, ասոնցմէ են հիմակուան բնակիչները :

Արէօնլանտիոյ գաղթականներէն շատերը նոր երկիրներ գտնելու մը քով դէպ'ի հիւսիսային արևմտեան կողմերը երկայն ատեն ճամփորդուներ ալ

ըրին, և գտան Հեղեղանտիա ու Արանտիա ըսուած ընդարձակ երկիրներ աշխարհագրաց շատ հաւանական կը ըւայ որ այս նոր գտնուած երկիրներ Ամերիկայի հիւսիսային կողմերը ըլլս՝ Քրիստոսի 1380 թուականին վենեկացի Դանոյ երևելի ցեղէն երկու հգի բոլոր Աքանտինաւիոյ կողմերը քայցին, ու պտղուած կողմերուն վրայ և աշխարհացոյց տախտակ մը շինեցի Ի՞ս տախտակներուն մէջ Ֆերօկղիներէն դէպ'ի արևմտք հաղմոն հեռու Ա ազդղիանտիա և Դիչոյ երկիրները կը յիշուին, զորոնք բէօնլանտացի մը գտաւ, որն որ ալ ծութենէ մը այն տեղուանքը նետուլով տեղացոց ձեռքը զերի ընկառ ու սոր անոր ծախուելով բոլոր երկիրը տրտեցաւ . իրեն պատմածներուն նայլով՝ այն երկիրները հիմակռան Ա կովտիան և Ա, որ Խնդղիան կը կծաւին : Ի՞ս և ասոնց նման պատմթիւններ լուսաւորեցին Քրիստու Պողոմանսին միտքը, որ այնչափ ջովկ ետևէ եղաւ ու նոր աշխարհը Ամերիկան գտաւ :

Հ. Գ. Մ.

ԲԱՐՈՑԱԿԱՆ ԱՄԱԾՆԵՐ

Թէ հոդ կ'ընես կը տանջըւիս՝

Ամենէն մարդ կը ճանչցուիս .

Իսէ թէ անհոգ կը յորանչես,

Ըսէ ինչ ես դու՝ որ մարդ չես :

Սիսակին մարդիկ ձայնը կը լրտես .

Ճընճղուկը կ'առեն զանի կը միրեն .

Ճընճղուկն ի տանիս կը թողուն հանդիսա .

Կը բանեն սոխակն կը չարցրէն խիստ :

Թէ աղան իմանար, ծերը կարենար,

ծոյլը կամենար,

Աշխարհիս մէջ՝ գիտնա՝ անհնար

բան մը չէր մընար :



Աղօրք հասարակաց

ԱՂՕԹԵԱ ՎԱՄՆ ՄԵՐ

Դառստր իմ, աղէ կանխեաց առ Տէր : — Տէս ժամանեալ է գիշեր .
 Ասկենըցը աւանիկ գունա յեղեց 'ի բաց ցելու զամներ .
 Կրսեմածիդ բըլքոյն 'ի մայլ շուրջ վայրք 'ի գող լուծանին .
 Հագիւ հեռուստ 'ի մըթ ան անուոցն 'ի գիլ լըսի շաջին .
 Համայն ուրեք ձեպեալ հանգիստ . և ծառք ուղւոյս 'ի շըրջին .
 (Օ տըւընջեան 'ի սաղարթից յանոցն 'ի սիդ թափեն զփոշին :

Տէս վերջաղցս ըզցիշերի ծածկոյթ 'ի բաց պարուրեալ
 Առաջաձանից տայ աստեղաց անձնուր ծագել բոցափայլ ,
 Երեմբարից կարմրավառ աղօտանան ծոաք վերջաւոր
 Աւ արծաթի ջուրց ըզդիմօք նըցյլք 'ի ծուփ տատանին .
 Կյառն 'ի խուսն ակօւք և ցանկ անտես յաշաց կորրնմն ,
 Աւ ըզքայլից ոտինն 'ի յոյզ կայ վարանեալ ուղեղ :

Ի տւընջեան կարիք անքառ , աշխատութիւն և հեռ դըժիւմ .
 Եցօթեացուք . ահա գիշեր . գիշեր պայծառ և վըսեմ .
 Եւ որիկն անդէորդ , հողմք 'ի փեռեկը գըղեկին ,
 Եստ եղտիւըք , և խաշինք անդ 'ի բառաչ իւրեանց բեկրեկ
 Համայն նիրհէեն 'ի քուն , և բընութիւն վաստակարեկ
 Հանգըստեան և Եցօթից , Աիրով քաղցու կարօտին :

Ի անիկ ժամեւ ժամանակ զի նդ զըւարթունս խօսին մանկունք ,
 Ո ինչդեռ այն ինչ հեշտախս ախտից փութամք մեք երագունք ,
 Դեռաբուսիկ մանկութիւն աչս ամբարձեալ 'ի վեր յերկին
 Շեանամած և բոկանի կրկնեալ ըզծունք 'ի ցուրտ վիմի
 Շոհասարակ 'ի նոյն ժամեւ 'ի նոյն բերեալ յազօթս ուխտի
 Հասարակաց հօրն ըզշընորհս 'ի մեր թիկունըս պաղատին .
 Աւ մըոցեն ապա 'ի քուն : — Ենդուստ 'ի ստուերս ոսկի անուրջք
 Եցմբկայոյզ երամ երամ սաւառնաթե կայտուելով շուրջ
 Օ որս յաւուրն անդ խանարհել երկնեաց ըըշուկ մի յետին ,
 Ի բացուստ նոցուն զիտեալ ըզլար ըըթանցըն վարդագեղ
 Քան մեղուք գիմեալ յանձուկ անուշահամ ծաղկանցն 'ի գեղ
 Գան թափին սիրայրդոր առ պաղպանունս հոսեալ նոցին :

Ո վանուշակ քուն խանձարըց , և աղօթից մանկութեան
 Ո վ ուղերձ սիրայրդոր անախտաշունչ մըրմինչից ձայն ,
 Ո վ կըրօնիցն ամբըծութեան օք բերկրահայլ 'ի խինդ ժըմտի .
 Ո խորժալուր նախերդանք մեծահանդէս այն գիշերօյն .
 Ո բը ընդ թեօք պարածածուկ արկեալ ըզգլուխ իւր թաշուն
 Ո անկիկ մատաղ յաղօթս 'ի քուն առնէ զանմեղ իւր զոգի :
 Դառստր իմ յաղօթըս կաց առ Տէր , — յուշ նախ բերեալ պրտառուչ
 Օ որ ընդ գիշերս առ քե 'ի քուն շարժեր զօրոցդ անպաճոյչ .
 Ո ր զիափկիկըն քո զոգի յերկնից 'ի ծոց իւր տաքաւ
 Ո ր 'ի ըս ըզքեղ երկնեաց . որ ապա մայր որդեգորով
 Շդառնութեան կենաց հաշակ անձին և եթ առ բերելով '

՞ ամեւր իսորիսի քեզ մեղու , կերակրելով ինքըն լեղեաւ :

Եւ վասն իմ աղօթ եսջիր , կարօտելում ինձ առաւել .

Այս քեզ հանգոյն բարեհամբոյր սուրբ և անկեղծ է 'ի սիրել .

Դանակիտ է նորա սիրտ , ճակատ պարզեալ լուսապայծառ :

Յովվք յիւրմէ բարերարեալ , ընդ ումեք ոչ տանի նախանձ .

Ինքն ըզգօն և նազելի ժուժկալութեամք բերէ կենաց ,

Եւ ըզգարեացըն կըրելոց 'և ոչ առնելեաց ինքրէ համար :

Չեաք նորա հոյլ ընդ հոյլ 'ի ծաղկաբաղ անուշաբոյր

Սուրբ յաւերժ՝ պատկառեցին մատչել ախտից փուշս յանհամբոյր .

Ծուղակը զնա 'ի զուր ժըտեն յիւրեանց զըւարթ ձըգել պատկեր .

Դնցելու մն անյիշաշար անտես նոյնին լինի իսպատ ,

Եւ համայն իսկ անծանօթք առ 'ի նամանէ խորհուրդք վատթար ,

Ու ըզմոօքըն սողոսկին զերդ զերեսօք ջուրց ըստուեր :

Ինձանօթք են 'ի նամանէ — ո՛չ և 'ի քէն ո տպայր յաւեժ —

Յաւիտենիս խուժան աղէտք , ուր սիրտ կոծին գահալիժ ,

Պատիր հեշտանք , ունայնութիւն , խայթ և վարանք հալեմաշ

Լիրք որ 'ի սիրտըն ծրիելով իրբու զալիս փրփրադէզ .

Եւ ընտանին յիշատակը պատկառանաց ամօթակէզ

Ու ըզդիմօքն 'ի ծաւալ շառագունանս ածեն անբաժ :

Ի ես , որդեակ , զիտեմ զինչ կեանք . 'ի դոյն և զքեզ , ո՛չ , վարժեցի

Ի յն ինչ զարգուն դու 'ի տիս պէտք կարեսր հասցեն վարժից ,

Ու պըսակաց պընդել բզիւտ , ճարտարութեանց և բաղդին

Ի մատութիւն է և ոչինչ , և զի փոխան յաձախ պատույ

Ի մօթ յերեսս արկանէ բազգի սափարըն դիպաւածոյ .

Եւ թէ 'ի դոյն խաղալիս ոգիւն 'ի զուր կորընչին :

Հողին 'ի կեանս այլափոխի , և թէպէտ ցանդ յամնայնի

Ի նդ պատճառուըն թափանցիկ նոյն և վախճան յանդիմանի ,

Այլ ընդ կարեօք ախտամոլ մեք ծերանամք տարապարտ .

Ի սա կինացն յասպարիզի մոլորի մարդ գայթէ ոգին .

Համայն թոգումք ինչ կառեալ 'ի մնցառուտ ճանապարհին ,

Ի աշինք ըզգեզմն 'ի թիկանց և զլաւութիւնս իւրեան մարդ :

Ի զօթո , որդեակ , աղէ վասն իմ . — Օ այս միշտ գոկջիր դու առ Տէր .

Ու լութիւն քեզ որ բարիդ ես , գոհաւթիւնք , Տէր , զի մեծ ես .

Ուոզ զի իշքըրդ անդ թոիցին ուր քոյին ոիրտ վերառաքէ .

Շցաւորին քեզ մի դընացք բընաւ ումպէտ վիշտ ածէ .

Եւ կամ ուզի զոր հարկանեն տագնապիցէ ինչ ըզքեզ :

Ի ստէից ամենայնի է ինչ ձըգին յոր հակամէտ

Կետք ընդ դաշտո որրտածեմ 'ի ծով փութան ըղձաւէտ .

Այեղուն ըզթիւմ ճանաչէ ուստի անոյշ յոյզք պատրաստին .

Ու կք 'ի թոից օդահերձիկ յանձնիւր 'ի թառըս ելագին .

Ի նդ 'ի տապան խոյանայ և բարձր յարե սուրայ արծուին .

(Կիծառն առ զարուն , և պաղատանք շեշտ յերկին :

Յորժամ մըրմունջ քո վասն իմ յլ յստուած 'ի վեր հեզիկ թըրչք ,

Ամ զերդ ըստրուկ ապիկար նըտեալ ողորմն 'ի հովտի

Եւ վայր յուսոցն առնու զբեռինս առ եզերօք ճանապարհին ,

ի կնդամ թեթեացեալ . զի զբեռն զայն վշտալից
|| Վնասաւց բարգեալ մոլար զիր յիս տանիմ ծանրաթախիծ
|| Ռ քո անմեղ մըրմընթիկ վերաբառնան բարձր 'ի ձեռին :

Եշթ , վասն հօր քո զիր աղերս . — Երժանաւոր զի լինիցի
Լարապնափիսյլ յանուրջա զիւրև զիտել հրեշտակ լուսարփի .
Օի ընդ խնկոյն անուշութեան և իմծընի սիրտ 'ի բորբոք .
Լ բաց ըգոնեղս իմ մերժեսնջիր անբիծդ 'ի շունչ , ով իմ դստրիկ ,
|| Ռ զի և իմ վերասցի սիրտ յանմեղութիւն լուսատենչիկ ,
Լքր ըզյատակ սեղանոյն զոր ընդ երեկս լուան նորոգ .

Լ կենդանեաց և վասն որոց յայս երկիր
|| Ահին նըշդեհ , դուսար իմ , ըզէր մաղթեսնջիր .
|| Ասն այնոցիկ որոց շաւիդ բազմակոծ
Լ ներևոյթ յալեաց ծածկի և հողմոց .
|| Ասն անմըտին որ ըզսըրտին իւր հըճուանս
|| Յոսկեճամուկ զընէ շողեալ պատմուճանս ,
Լ ամ յօդասրան երագասլաց երիվար .
|| Ասն որք 'ի ցաւըս վաստակին վշտահար ,
|| Ասն այնոցիկ որոց զերծ եալըն դառնան .
|| Արոց բարիսըն գործեցին կամ խոտան :
|| Ամն այնորիկ որ հեշտութեանց 'ի հրապոյրս
Օ գիշերն 'ի գլուխ մեղկին անսուլքն 'ի համբոյրս .
|| Եր յաղօթիցըն ծընրազիր վըսեմ ժամ
Լ պարանցիկ մոլի խընջոյս բազմերամ .
Լ զանառակ հարկանէ մատն 'ի քընար
|| Յն ինչ հոգին 'ի գիշերաց սիրաբար
|| Ըրմունթ 'ի վեր քաղցրաձայնէ ցողալից ,
Լ յեռանդուն իսկ շիջանել աղօթից
Լ ա զնըւագաց գեռ բիծ գեղգեղս յերկարէ
Լ քդեօք զի Տէր յերկնից բարձանց լըսիցէ :
|| Ի 'ի յաղօթիցըդ անտեսել և զնոսին
Օ որովք թաւալ անկանի վէմ տապանին .
|| Եաւ գահավէժ որ ժամ 'ի ժամ դըժալհի
Լ սպառնալեօք մեզ յանդիման փեռեկի .
|| Նդ եղկելի հեծեն 'ի վիշտըս հոգիք
Լ ցատութիւն սկազատելով երջանիկ ,
|| Արոց 'ի ժանդ մարմինքն հիւծին հինաւուրց
|| Երոնց կարօտ պաղատանաց վշտալցճ .
|| Երկիր աղէ իջեն աշկունք մեր , որդեակ
Լ ընթեցելոց փոյթ 'ի գորով օժընգակ :

Լ ծունր , ո՞չ 'ի ծունր , 'ի դոյն յոյդ հող երկրպագնիր
|| ւր հայրըս քո առ իւրն հարամք , և մայրդ առ մարք կան 'ի դիր .
|| ւր երբեմն կենդանիքն՝ արդ կան 'ի քուն մահագուշակ .
|| նդունդք ուր ելեել փոշի 'նդ փոշի խառնաշըփոթ
Լ ընդ հարամք իսկ մերով նոր դիպին մեզ հարք անծանօթ ,
Լքրու ախս ընդ ալեօք վերամբառնան ծովք անյատակ :

ՎԻԿՈՐ ՀԻՒԿՈՑ
Թարգմանեաց Խ . Գ .

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Երեք ամիս ձեռն տակ բնակութիւն .

Ի՞ն ՌԴ ԵԱՀ տեսարանները տեսնելով ինչ զգացմունք որ մարդ կ'ունենայ անոր արարջն վրայօք , ոչ ինչ ընդհատ անոնց յիշատակութիւնն ալ՝ նոյնը ըզդալ կու տայ մարդուս . այս մեր դրած կարգէ դուրս պատմութիւնն ալ բնութեան այնպիսի տեսարան մըն է՝ որ մարդուս խղճակ և զարմանք կը բերէ , որուն մէջ աստուածապաշտութեան գեղեցիկ սկզբոնքներն ալ կը փայլին . իսկ ստուգութեան վրայ տարակոյս չկայ :

ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ Նոյեմ . 22 .

“ Որովհետև Ի՞ստուծոյ կամքը այս է որ ես իմ ծերունի պապուս հետ մէկ տեղ այս հիւղիս մէջ փակուած մնամ , ուստի կ'ուզեմ հոս մեր զլիսէն անյնելիքները գրել . որպէս զի եթէ մեռնելու սահմանուած ենք , մեր ազգական ները գիտնան թէ մեր վերջի օրերը ինչ պէս անցուցինք . իսկ եթէ Ի՞ստուծոյ գթութեամբը ապրելու որ ըլլանք , նորէն այս պատմութիւնը կարդալով օրհնենք զինքը . միանգամայն որպէս զի երկար ժամերը կարծ երենան ստիպեց զիս ծերունի պապս աս բանիս ձեռք զարնելու , ուրեմն սկսինք նախ երեկուան հանդիպածներէն :

Լոթը օրուընէ ՚ի վեր գեղը հօրս կը սպասէինք . Ուրբ Ո՞լուտինստի տօնը անցած էր . բոլոր հովիւները իրենց ոչխարներով լեռնեն հովիսոր իջած էին . միայն հայրս դեռ չէր երենար . ուստի ըշնկոց մը ընկաւ տանը մէջ թէ ինչնու արդեօք զդառնար . ումանք կ'ապսհովցը նէին թէ անշուշտ քիչ մը աւելի կը կ'ենայ լեռը , որպէս զի քանի մը օր աւելի արծել տայ ոչխարները . Ի՞նչ վախը պապուս սիրու սկսաւ ախրել , ու ըսաւ . ։ Պիտք է որ ես անձամբ երթամտեսնեմ թէ ինչն Յիշանչխակոսը կ'ուշանայ , ու մէյսը նորէն տեսնեմ այն խըրհիթը . ո գիտէ թէ գալ տարի պիտի կարենամ արդեօք աւեսնել :

Ի՞ս ալ շատ աղաշելով պազատեցի կրցայ հրաման առնել իրեն հեմէկան երթալու , և շուտով մը պարաստեցանք Ճամբայ ելլելու : Պայս Ճամբանիս խիստ գէշ ու նեղ էին , ամէն դիաց գէպ ՚ի անգունդ կը նայէն ուստի հանդարտ հանդարտ մինչեւ լեռ ելանք . երբոր հիւղէն փարատիի չըրբորդ մասին չափ հեռու էինք՝ մէնեղ սեպացեալքար մը տեսայ , հետքըրութիւնս չարժեցաւ , մօտեցայ ոնոր , բայց պապս իմ այս տղայական ախոյնեմութեանս վրայ անհանգիստ ըլլով՝ սկսաւ վազել , զիս ան վտանգաւ տեղէն ետ կեցընելու համար , ու ուրքարի մը հանդիպելով վիրաւորեցաւ սաստիկ ցաւ պատճառեց . բայց քայ մը վայրկենէն նորէն սկսաւ քալել . երկուքնիս ալ կարծ եցինք թէ այս փոձանքը՝ ուրիշ տիտուր հետեւանք մը պտի չունենայ , մէկ ծեռքովը իմ ուսի կը թնյած , մէկալ ծեռքովն ալ գաւաղն նով փշալից մացառները մէկդի կ'ընէր և վերջապէս նեղութե՛ք հասանք մնչ խրճիթը :

Հայրս յանկարծակիի եկաւ զմտեմնելուն , վամն զի ինքն ալ պատրատութեան հետ էր գեղ դառնալու :

— “ Ոյուն ես հայր իմ , ըսաւ պապուս մօտենալով , կարծեցիք թերեւոյնծի փորձանք մը հանդիպած ըլլայ ”

— “ Ոյուն ես հովիւները դարձեր են ” :

— “ Ո ասն զի կովերուն երկուքը հւանդ էին , թէ այէտ հիմա առողջ են այսօր Պիտրոսին հետ կը զրկեմ զանոնք , ես ալ վաղը մնացած ոչխարներու կը դառնամ ” :

— “ Ո ուիշի , ըսաւ ինծի պապշատ յոգնե՞ր ես . և երբ ես կը կըմի մայի պատասխանելու , իմանալով անմիտքը ” :

— “ Ո աւ կ'ըլլար , ըսաւ , որ Ո ափ ձին ալ Պիտրոսին հետ աս իրիկուն զըր կէինք . կէս ժամ է որ քամին փոխուցաւ , թերեւս աս գիշեր գէշնայ օդը ”

Ի՞ս բանիս հայրս ալ վրայ տուաւ և

ապուս խորհրդին մտիկ ընկերով ռազեց իս ետ գարձընել :

— “ Այէ, չէ, բախ, իմ պատճառաւս բայս մէկ ոտքը վիրաւորեց, ուստի կ'ու եմ սպասել մինչև համարձակ սկսի քանի. ինքը պէտք է որ աս դիշերս հանդի, ոզը իրեքնիս մէկտեղ կը դառնանք, : դենք ալ ըսածիս հաւնեցան :

Եցք արթնցայ սաստիկ զարմանքը առ զիս, տեսայ բոլոր լեռը ձերմկցած, իւնը նոր կերպով մը կ'իջնար, սաստիկ դամիով խառնած : Ի՞ստեսարանէն շատ խտի զուարձանայի ես, թէ որ հօրս պատուս շփոթիրը շտեսնէի : Վասպուս առ առջուվը հազիւ թէ կրնար քալել, նա ալ նեղութեամբ ու ցառով . հայրս զ չէր դիտեր թէ ինչպէս օգնէ իրեն : Լերջսպէս որոշեցին որ հայրս միայն թնէ ոչխաղներաւն խումբովը, և ետք ուրիշ քանի մը հովիւներաւ հետ էկտեղ դասնայ, պապս և զիս առնեւ համար :

Հօրս դառնալու պատրաստութիւննը, բարեսները, խորհուրդները և նաև տառեառութիւնները անանկ զմեզ զրաեցուցին, որ իրիկուն եղաւ, և մենք եռ ծամէ էինք : Իշ անօթութենէ կէս եռածի պէս էի, անդիէն այժմ ալ որ պահովութեան համար հնա պահէր ինք սկսու մայել . “ Իմեղծ Պիանքոնա, ըստու պապս, ծիծերը ծանրացեր ն և զմեզ կը կանչէ . Ճրագ վառենք, թէնք և նստինք ընթրիքնիս ընելու .

— “ Լախաճաշիկն ալ մէկտեղ, : ըսի : Ի՞ս կատակին ծերուկը ծիծաղեցաւ : Կայց հովը սաստիկ կը փչէր, և կարես թէ իշեղին տանիքը առանիլ կ'ուեէր . ու երբոր ես վախիս գէպ ի վեր ընացէի, “ Ո՞ի վախներ, ըստ ինծի տապս, աւելի սաստիկ միրիկներաւ դիացեր է այս մեր հիւղին տանիքը, ո ովհչեաւ մեծ մեծ քարերով ծանրաած է :

Աթեցինք Պիանքալինան, և կթած աթեղնիս մէկ ժումով մեզի նստաճանի, ճաշի, հրամէքի և ընթրիքի տեղ անեց . անկէ ետքը պառկեցանք :

Երբոր արթնցայ դեռ սաստիկ խա-

ւար էր . նախ կարծեցի թէ կանուխ արթնցեր եմ, բայց լսելով որ պապս խարխափելով հիւղին մէջ կամաց կամաց կը քալէր, աջուրներս շփեցի, թէ պէտք գարձեալ աւելի բան մը շատսայ : Հայրիկ, ըսի պապուս, ինչը աս առաւտա խիստ կանուխ ելեր ես , :

— “ Արգեակ իմ, պատասխանեց, թէ որ օրուան կը սպասես ելլելու համապ, երկայն ատեն անկողնէդ պիտի չըլլես . անշուշտ ձիւնը պատուհանը դոցած է , :

Ի՞ս պատասխանիս պոռալով անկողնէն վեր ցարքեցի, ու ձրագ մը վառեցի : Խրացընէ պապուս ըսածը խիստ ծշմարիտ ելաւ :

— “ Վատուհանը խիստ ցած է, ըստու ծերուկը, թէ երես հովը աս կողմն ձգած ըլլայ ձիւնը, իսկ քիչ մը անդին երկու ոսքէն աւելի պիտի չըլլայ , :

— “ Ովէ անանկ է կու գան զմեզ ազատելու , :

— “ Ի՞նչուշտ . բայց մենք Ի՞յ ապա վինինք ու ձեռքերնէս եկածն ընենք : Լինթ ազրենք թէ թողու զմեզ Ի՞ստուած որ քիչ մը ժամանակ հոս փակուած մնանք . հիմա տեսնենք թէ տանը մէջ ինչ բան սւնինք, և ըստ այնմ մեր բանը շակենք : Հարակոյս չկայ որ օրը հասած է, նայէ ժամահարս ալ ուխը կը զարնէ . ըլլայ թէ մոռնանք իրիկունները զանի լարելու , :

Ի՞սպէսով սկսանք երկրորդ օրը, բայց խիստ տիսուր ու ցաւալի : Ի՞ստուրներս սատեցան, զրիչ չեմ կրնար բռնել :

Ի՞յն օրը այցելութեան ելանք թէ արդեգք ինչ պաշար ունինք . խոտը և յարդը առատ էր, նոյնպէս գետնախնձորը . գարակի մը մէջէն ալ քիչ մը ազ, ձէթ և իսահչվէ ու պաքախմատ գըտանք . քանի մը հարկաւոր անօթներ և քիչ մըն ալ փայտ : Ի՞յս այցելութիւնը լմնալէն վերջը, իսեղծ ողորմելիքս մնաց ձեցինք որ մենք զմեզ ցրտէն և ձիւնէն պաշտպանենք՝ որ ծիսնելուզէն ներս կը զարնէր : Ի՞սի հաստատուն գաւազան մը, և անոր կոթը ընելով ծիսնելուզին մէ-

Ձեն տանկիթն վրայ ելայ, ուր իրեք ուրք
բարձրացած էր ձիւնը, իսկ հիւղին չորս
կոզմը գոնէ վեց ոտքի չափ կար: Հոն կէս
մը դողդղալով կէտ մը սառելով՝ վերջու
պէս շատ աշխատութեամբ կրցայ ծակ-
ուծուկ տեղուանքը գոյել, և քանի մը
տախտակի կտորուանքներով ու բարակ
շուաններով՝ որ մեր ողորմելի բանտին
մէջ կը գտուեին, ինչ որ կրցայ ըրի , :

Դանկով հիւղելնին ցրտին սաստ-
կութենէն քիչ մը պաշտպանուեցաւ .
և ան օրուընէ 'ի վեր ինեղծ ծերուկը
ալ յոյսը կորեց մինչեւ զարուն անկէց
ելլելու, որովհէտեւ ծիւնը դեռ սաստիա-
պէս կու գար: Խա թէպէտ զբաղելու
համար թուղթ, գրիչ և թանաք զըտ-
նուեցաւ, որ լուիժին կրթ ութիւն ընե-
լու համար՝ առջի ամառը բերած էր
հոն, բայց ձէթելնին խիստ քիչ ըլլա-
լուն՝ ինեղծ բանտուածները որոշեցին որ
օրը երկու ժամ միայն ճրագ վառեն, ու
իրենց գերեզմանը լուսաւորեն:

Երրորդ օրը՝ լոյկմբերի 24th կրակի
վախ մը ելաւ, որովհետեւ խործ մը
յարդ կրակարանէն քիչ հեռու դրած
ըլլալուն, յանկարծ բռնկեցաւ: Խայս
սոսկալի վտանգին մէջ, ծերուկը իր ծե-
րութիւնը մոռցաւ և այն բռնկած կա-
պոցը առնելին ու վառարանին մէջ նետե-
լը մէկ ըրաւ: Խոքեզի սաստիկ ծուխ
մը . բոլոր հիւղը լեցուց, ու մէջինները
երկար տանջելին ետեւ՝ հազիւ թէ կա-
մաց կամաց վառարանէն դուրս ելաւ :

Խակ նօնէն ուրիշ անակնունելի օգնու-
թիւն մ'ալ գտան որ զիրենք մեծադիւս
ուրախացուց . և էր Յաղակո նմանող լի-
նելոյ Քրիստոն ըսուած զիրքը, որ մեծ
միսիթարութիւն և միանգամայն հա-
մակերպութեւ ուսուցիչ մը եղաւ իրենց .
թէպէտ լուիժին իր պարզմութեամ-
բը աս ալ խոստովանեցաւ՝ որ շատ մեծ
նեղութիւն կը քաշէր այնպիսի տիսուր
առթի մէջ համակերպութիւն ընելու,
որ զինքը հօրմէն մօրմէն և բոլոր ընտա-
նիքէն կը բաժնէր :

(ԿԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ)

ԲՆԱԿԱՍՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Դաս ԺԵ . Բնայուծական անուանակոյարե
վրայ :

Ե-Ա-Տ Տ-Ա-Ց-Ա-Ց-Ե-Ր-

Դ . Ո՛Ր և իցէ երկակ ՈՒՎ-աւի մը
ի՛վուիկի մը բաղկացութիւն՝ որով
ըենց սեպհական յատկութիւնները
կարսունցընեն, Ալ՝ կ'ըսուի . աս երկա-
մարմնոցմէ մէկը ելեքտրա-մերժակա-
տարր է, որ է թթուն, իսկ միւսը ելեք-
տրա-դրական տարր՝ որ է թթուիկը
արն որ աղերու վրայ խօսուած առն
Արմատ՝ անունը կ'ունենայ :

Լոյն ելեքտրա-մերժական տարր
կամ թթուն երկակ մարմնն մի է, սովորաբար յերկուց մետաղատիպ մարմնա-
բաղկացեալ . զոր օրինակ ծծմբային
մահածնային, փափորային, ծծմբած-
խային, ծծմբազառկային թթունները
և այլն: Երբեմն ալ աս թթունները մե-
տաղատիպ մարմնոյ և մետաղ մարմնո-
մը բաղկացութենէն առաջ եկած են
ինչպէս քրոմային, մանգանային, անո-
գային թթունները, և այլն: — Խակ ելեք-
տրա-դրական տարրը կամ արմատ եր-
կակ մարմննը՝ միշտ մետաղի մը և մե-
տաղատիպ մարմնոյ մը բաղկացութե-
նէն առաջ կու գայ, զոր օրինակ պոտա-
սի նախաթթուիկը և նախածծմբաւո-
րը՝ աղաջէն արմատ են: Բայց օրովհէն
տեւ ծանուցեալ թթուններուն շապ-
թթուածնի և մետաղատիպ կամ մե-
տաղ մարմնոյ մը բաղկացութիւն են
նմանապէս արմատներուն ալ գրեթե
բոլորը թթուածնի և մետաղի մը բաղ-
կացութիւն են՝ որ մասնաւոր անուան
ՈՒՎ-արմատ, կ'ըսուին, ուստի թթ-
թթուին և թէ արմատին հիմը թը
թթուածին ըլլալուն՝ անոնցմէ առաջ

1 Գ. Տ. Sel.

2 Գ. Տ. Base, base salifiable.

3 Գ. Տ. Oxybase.

իսծ աղերմն ալ թժուատաղ՝ կ'ըսուին, պո
զերու մէջ ամէնէն բազմաթիւ են, և
որդապէս Շ.Ղ ըսելով՝ ասոնք կ'իմա-
սին:

Շանցմէ զատ կան նաև շատ աղեր՝
ելեքտրա-մերժական մետաղատիպ
մմ մետաղ ծծմբաւորէ մը, և ելեք-
րա-դրական մետաղ ծծմբաւորէ մը
աղկացած են, որով թէ թթուին և
է արմատին հիմը ծծումբն ըլլալով՝
ըսուին ծծմբաղ՝ ասոնց մէջ ալ թը-
լուն ծծմբանթու՝ կ'ըսուի, արմատը
ծծմբադադար:

Իսծ դարձեալ ուրիշ շատ աղեր՝ որ
աղկացեալ են ելեքտրա-մերժական
ետաղատիպ կամ մետաղ քլորաւորէ
է, որ կ'ըսուին ֆլորանթու՝, և ելեք-
րա-դրական մետաղ քլորաւորէ մը, որ
ըսուին ֆլորադադար՝, որով և ասոնց
ըկուքէն բաղկացեալ աղն ալ կ'ըսուի
ըլլաղ՝:

Դարձեալ կրնայ ըլլալոր թթուա-
նաթթու՝ մը ծծմբարմատի կմբ քլոր-
դամատի մը հետ միաւորի. կմբ ընդհա-
տուակն ծծմբաթթու մը կամ քլորա-
թթու մը թթուարմատի մը հետ միա-
դի, ու աղ ձեւանայ. բայց ինչուան
իմա աս տեսակ բաղկացութիւն դեռ
անուած չէ:

Դ. յաշափ տեսակ աղերու մէջ ամե-
էն կարեղիներն և ամենէն աւելի ճանչ-
ուածներն (լ) վթուաղերն ըլլալով, մեր
նելու անուանակոչութեան օրէնքն ալ
նոնց համար է. թէպէտ և նոյն կանո-
ւպիտի պահուի նաև (Դ) ծծմբաղերու
Քլորաղերու համար ալ, երբ բնա-
ծներն անոնց վրայ ալ ծիշդ գիտու-
իրն ունենան:

Դ. զերու անուանակոչութիւր սահմա-
ելու համար իրեք բանի լսաւ ուշ դնե.

լր է, առջինը թթուին յատկութել,
երկրորդը թթուիկին յատկութեանը,
երրորդ թթուին և թթուիկին բաղկա-
ցութեան չափերուն:

Դ. արդ նախ աղերու անուանակոչու-
թեան մէջ թթուն աղին սեռական ա-
նունը կ'ըլլայ՝ ըլլալով բաղկացութեան
ելեքտրա-մերժական տարրը, իսկ թը-
թուիկը տեսակաբար անունը՝ ըլլալով
ելեքտրա-դրական տարրը. զոր օրինակ
ծծմբադադար պահին, Ածխուադ սոդայի ըսե-
լով կ'իմացուի աղ մը որ է ծծմբային
թթուէ ձեւածած աղերուն դասէն. իսկ
երկրորդ բառով՝ կ'իմացուի նոյն թը-
թուին հետ միացած թթուիկը, որով և
նոյնադաս աղերուն որն և ինչ մարմնէ
ձեւածած աղ ըլլալը :

Դ. զերուն սեռական անունը կը ձեւա-
նայ թթուակին վերջաւորութիւնները փո-
խելով. այն վերջացած թթուան փոխե-
լով ուոտ, գդ. ուո, իտ. ուո. իսկ կան
վերջածը կր. գդ. ուո, իտ. ուո. զոր
օրինակ (Դ) ծծմբային թթուն թթուիկ.
ներու հետ միաւորելով՝ կը ձեւանան
(Դ) ծծմբադադած աղերը. նմանապէս
(Դ) ծծմբական թթուին՝ թթուիկներուն
հետ միաւորելուն՝ կ'ըլլան (Դ) ծծմբէտ՝ ը-
սուած աղերը: — Իսկ երբ աղ ձեւացը-
նող թթուներն իրենց թթուածնու-
թեան աստիճանը ցցունող յառաջագիր
մասնիկներ ունենան՝ անոնք ալ ծիշդ
կը պահուին. զոր օրինակ էնթածծմբային
թթուով ձեւածած աղերն կ'ըլլան էն-
թածծմբադա, էնթածծմբական թթուով
ձեւածածներն էնթածծմբէտ: Որով թը-
թուի մը թթուածնութեան ամէն աս-
տիճաններովն ալ աղեր կը ձեւանան ու
իրենց սեռական անունը ըստ այնմ կ'ը-
սուին, վարէն սկսեալ այսպէս.

1 Գ. Օչուս.
2 Գ. Սուֆուս.
3 Գ. Սուֆակի կամ Սուֆայդ.

4 Գ. Սուֆօբազ.

5 Գ. Չլորակի կամ Չլորադ.

6 Գ. Չլորօբազ.

7 Գ. Չլորօսէլ.

8 Այսուիս չիշդ նշանակութիւնը տես թթու-
ներուն մէջ:

2 Գիտնալու է որ իս հայու մասնիկ է, և ան պա-

քով ալ գործածեր էնք, և ոչ թէ գդ. ուո մասն-

կան առուագարձութիւն:

3 Գ. Ս. Սուֆատ.

3 Գ. Ս. Սուֆիտ.

Էնթալրախտ .	Էնթալըրիդ .	hypochlorite
ռլորական .	ռլորիդ .	chlorite
Ըօլուստ .	Ըօլուստ .	Sel hypochlorate
Շլորային .	Շլորուտ .	chlorate
Աբադլուտ .	Աբադլուտ .	hyperchlorate

Լ'զին տեսակարար անուն կը ձեւանայ նոյն իսկ թթուիկին անունը, որուն հետ ող թթուն միաւորեր է, գնելսվ զանի կայ 'ի սեռական հողով. ինչպէս վերը դրած աղերուն սեռական անուանն դիմացը դիր թթուիկին կամ արմատին անունը՝ զոր օրինակ Պատասի, կ'ըլլայ աղին տեսակարար անունը :

Բայց որովհետև մետաղյին թթուիկները այլ և այլ չափով թթուածնի հետ միացած կ'ըլլան, և ըստ այնմ այլ և այլ աղեր կը ձեւանան . անոր համար արմատին թթուածնութեան աստիճանն ալ իմացընելը հարկաւ որ է . աս բանիս համար արմատները իրենց թթուածնութեան աստիճանը ցուցընող նախատերով կը դրուին, որ են 'ախա, նախա, իրեն կմ երկա, եռա, գեր . զոր օրինակ ծծմբուտ նախանեսուտի երինի¹, ծծմբուտ գերանեսուտի երինի² եւ .

Բայց կ'ըլլայ որ թթուն չէ թէ միայն նոյն թթուիկին այլ և այլ աստիճանի թթուածնելցն հետ կը միաւորի, այլնա և նոյն աստիճանն թթուածնեալ արմատին հետ՝ այլ և այլ չափով կը միանայ . ասոնց ալ աստիճանը որոշելու համար պէտք է թթուիկին չափուց համեմատութեանը ուշ զնել, որ իրեք համեմատութէ կրնայ ըլլալ . վասն զի թթու մը արմատի մը հետ կը միանայ,

Ա. — Այս ան համեմատութ որով երկուքն ալ իրենց սեպհական յատկութիւնը կը կորունցընեն, և աս չափը իրենց Յագման էլուր³՝ կ'ըսուի, և ան երկուքն ձեւացած աղը Զելոր աղ՝ կամ պարզապէս Աղ կ'ըսուի . և բաղկացութեան աս աստիճանին նշանն ան է՝ որ

1 Գ.լ. Sulfate de protoxyde de fer.

2 Գ.լ. Sulfate de peroxyde de fer.

3 Գ.լ. Point de saturation.

4 Գ.լ. Sel neutre.

ներգործիչ ըսուած նիւթոց վրայ մենեին ազդեցութիւն չունի . զոր օր նակ Ակզիդ աղ մը արեաղիմին կապ տը՝ ոչ թթուներու պէս կը կարմրցն և ոչ առաջուց թթուով կարմրցածը՝ թթուիկներու պէս նորէն կը կապուտը նէ . որով ըսել է թէ թթուն ալ թթուիկն ալ իրենց սեպհական յատկութիւնները կորսնցուցած են . անոր համար ալ աս աղերս Ակզիդ կ'ըսուին զոր օրինակ ածխային թթուի և սոդայի բաղկացած աղերէն, առջինն է Ակզիդի սոդայի⁴ (Ս.թ. Ած.թ.) ըսուած աղը : Այս է թթուին և աղմատին առջի համեմատութեան աստիճանը

Բ. — Երկրորդ թթուն կրնայ արմատին հետ ան համեմատութէ միանալ որ դեռ իրեն թթուի յատկութիւնն պահէ . և աս ան ատեն կ'ըլլայ, երբաղկացութեան մէջ չէզիդ աղէն աւել թթու ըլլայ, որով և արմատը նուազ աս աղերս ալ կ'ըսուին Աղտիեւ⁵ . աղին աս համեմատութիւնը իմացընելը համար, իր սեռական անուան սկիզբ գրուի գեր, գդ. sur, իտ . sopra մասնիկը . որով և ընդհանուր անուանի աս համեմատութիւնս ունեցող աղերդ Գերազ⁶՝ ալ կ'ըսուին . զոր օրինակ սոդայի և ածխային թթուէ՝ բայց 'ի վերը ըսած Ակզիդ աղէն, կը ձեւանայ նուերկու աղեր ալ որ Լ'զաթթու կա Պերազ են . այսինքն Մակածիուտ սոդային⁷ (2 Ս.թ. 3 Ած.թ.) ու կրնածիուտ սոդային⁸ (Ս.թ. 2 Ած.թ. որոնք ինչպէս տարազներէն կ'երես

1 Գ.լ. Carbonate neutre de soude.

2 Գ.լ. Sel acide.

3 Գ.լ. Sur-sel.

4 Գ.լ. Sesquicarbonate de soude.

5 Գ.լ. Bicarbonate de soude.

նացիսի աղեր են՝ որ թթունքան զար
տը 1 $\frac{1}{2}$ և 2 անգամ աւելի է : լու
նիս համար աս լցաթթու ըստած-
րն՝ արևադիմին կապոյտ գոյնը կը
դրմցընեն . բայց արդէն թթուով
դմիցածը, չեն կրնար նորէն կապտա-
նել . որով ըսելէ թէ աս բազկացու-
եան մէջ թթուն առաւելը ըլլալուն՝ իր
ստկութիւնը պահած է, իսկ արմա-
նուազ ըլլալուն՝ իր յատկութիւնը
բարնցուցած է : լու ալ է աղերուն եր
տրդ համեմատութիւնը :

Գ. — Համեմատութիւնը երկրորդին
լրհակն է . այսինքն անանկ աղ մը որուն
էջ թթուին և թթուիկին յագման կէ-
էն աւելի արմատ ըլլայ նոյն աղին մէջ,
թթուն նուազ . որոնք կ'ըսուին Ալ-
բար . և աղին աս համեմատութիւնը
իմացընելու համար անոր սեռական
խուան ակիզը կը դրուի Նյոյ, գլ. ՏՕՄՏ.,
ո. ՏՈԼՈ, մասնիկը . որով և ընդհա-
պը անուամբ աս համեմատութիւնս
մնցող աղերը Վայրաղ՝ ալ կ'ըսուին .
նշպէս կը և փոսփորային թթուէ շատ
եսակ աղեր կը ձեւանան որոնցմէ շատը
ջարմատ կմէ լի այրազ են . զոր օրինակ
ոստիքուագ էտարձտուիրէ : (3 Կիթ. · Փ. Ք. թ. 8)

Խոժորուագ իրնարմագ իրէ : (2 Կիթ. · Փ. Ք. թ. 8)
ուած աղերը . որոնք ինչպէս իրենց

տարրազներէն յայտնի կ'երեւայ՝ թթուին
համեմատութեամբ 3 և 2 անգամ ար-
մատ կը պարունակէն : լու պատճառաւաս
աս լցաթթուներն՝ թթուով կարմրցած
արևադիմին գոյնը նորէն կապտի կը
փոխէն . բայց կապոյտը չեն կրնար կար-
մրցընել . որով կ'իմացուի թէ աս բազ-
կացութեան մէջ արմատն առաւելը ըլլա-
լուն՝ իր զօրութիւր պահած է, իսկ թթ-
ունուազ ըլլալուն՝ իր յատկութիւնը
կարնցուցած է :

(լրեմն լցաթթուոց և լցարմատից
բազկացութեան մէջ եղած թթուին
կամ թթուիկին, չափը 1 $\frac{1}{2}$, 2, 3, ան-
գամ աւելի կ'ըլլայ՝ քան թէ նոյնասեռ
չէզոք ազին մէջի թթուն կամ թթուի-
կը : լուն անուանով մէջ աս չափերս ալ
պէտք է իմացընել . ուստի թթուին ա-
ռաւելութիւնը իմացընելու համար, ա-
ղաթթուոց սեռական անուան սկիզբը
կը դրուին սովորական նոկ, իրնա, եռա,
մասնիկները : Կակ արմատին առաւելու-
թիւնն իմացընելու համար՝ աղաթթմատից
տեսակարար անուան սկիզբը կը դրուին
նոյն վերը դրած մասնիկները : (Կիթնա-
կի համար ենթադրենք՝ թէ թթուէ
մը և արմատէ մը ձեւացած աղ մը՝ ամէն
աս աստիճաններս ունենայ . իրեն ա-
նուանակցութիւնը աս իրեք համեմա-
տութեամբ ալ պիտի ըլլայ այսպէս .

Չեւուակ	ծծմբադր իրէ	(Կիթ. · ծ. թ. 3)	ծծմբադր .
Ալ-Բ. Բ. Ա.	{ մասնած ծծմբադր իրէ իրնած ծծմբադր իրէ	{ (2 Կիթ. · 3 ծ. թ. 3) (Կիթ. · 2 ծ. թ. 3)	{ Գեւոծ ծծմբադր .
Ալ-Բ. Բ. Ա.	{ էտած ծծմբադր իրէ ծծմբադր մասնած ծծմբադր իրէ ծծմբադր էտած ծծմբադր իրէ	{ (Կիթ. · 3 ծ. թ. 3) (3 Կիթ. · 2 ծ. թ. 3) (2 Կիթ. · ծ. թ. 3) (3 Կիթ. · ծ. թ. 3)	{ Վայրած ծծմբադր :
Sel neutre	sulfate de chaux		Sulfate
Sel acide	{ sesquisulfate de chaux bisulfate de chaux trisulfate de chaux		{ Sur-sulfate
Sel basique	{ sulfate sesquibasique sulfate bibasique sulfate tribasique	de chaux : : :	{ Sous-sulfate.

1 գլ. Sel basique.

2 գլ. Sous-sel.

3 գլ. Phosphate tribasique de chaux.

4 գլ. Phosphate bibasique de chaux.

Հիմա թէ որ նոյն ցուցակը էան վեր ջացած թթուով ձևացած աղերուն ու զես վերածել, ուրիշ բան չկայ ընելու բայց եթէ ուր յանգը իր փոխել:

Ի՞ս բանիս ուրիշ օրինակ մ'ալ տանը աւելի սաստիկ թթուով մը և արմատէ մը ձևացած աղերու . որպէս զի տեսնուի թէ վերադիր ունեցող թթունե-

րու անուան հետ ալ՝ ինչպէս կը պանան աղերու մամնիկները . միայն դիս նալու է որ ինչուան հիմա դեռ ամբող գտուած չեն ոչ վերի ցուցակին մէջ դրուած աղերը, և ոչ աս դնելիքներու (ջրինակի համար ընտրենք մեզի վերաքրոպային թթունէ և պոտասէ ձևացած աղերը .

Տեր+ -ու	Վերափրուստ պոտասի	(Պոթ. + Քլ.թ.՝)	Վերափրուստ .
Ալումին-	{ ալումինուլուստ պոտասի էլիտալուստ լուստ պոտասի	{ 2 Պոթ. + 3 Քլ.թ.՝ (Պոթ. + 2 Քլ.թ.՝)	{ Գերալուստ լուստ .
Ալուրիու-	{ լուրիուլուստ նախարար լուրիուլուստ էլիտարար	{ Պոթ. + 3 Քլ.թ.՝ (3 Պոթ. + 2 Քլ.թ.՝)	{ Ալուրիուլուստ լուստ .
Սել նեutra	hyperchlorate de potasse	(2 Պոթ. + Քլ.թ.՝)	Hyperchlorate.
Սել աcidic	sesquihyperchlorate bihyperchlorate trihyperchlorate	de potasse :	Sur-hyperchlorate.
Սել բաsique	hyperchlorate sesquibasique hyperchlorate bibasique hyperchlorate tribasique	de potasse :	Sous-hyperchlorate.

Ուշ որ աս ցուցակն ակ էնի սկզբնադիր և էան վերջադիր ունեցող թթուն ձևացած աղերուն վերածել ուզես, զոր օրինակ լինթաքլորական թթուով բազ կացածներուն՝ ուրիշ բան պէտք չէ բայց եթէ սեռական անուան կը մասնիկը փոխելով էնի, և ուր վերջաւորութիւնը իր :

Ի՞ս երկու օրինակներուն մէջ ալ կ'երւայ, ինչպէս նաև տարագներն ալ յայտնի կը ցուցընեն՝ որ՝ ՚ախ՝ Շեզզը աղին մէջ թթուն և արմատը այսինքն ծծմբային թթուն և կիրը, վերաքլորային թթուն և պոտասը, հաւասար են : — ՚իրորդ՝ ՚ըալթթուներուն մէջ թթուն քան զարժատը $1\frac{1}{2}$, 2 և 3 անգամ աւելի է : — ՚իրորդ՝ ՚ըալպմատներուն մէջ ալ՝ արմատը քան զթթուն $1\frac{1}{2}$, 2 և 3 անգամ աւելի է :

Ինչուան հիմա բացատրած անուանակոչութիւննիս ի) թթուաղերու այսինքն թթուածնի (թթուներէ ձևացած աղերուն համար էր . բայց նոյն անուանակոչութիւնը՝ թթուին և արմատին անուանները միայն փոխելով, կը գործածուի նաև

՚ախ՝ ՚ըալթթուներով, ՚ածմբաթթուներով ու ՚քլորաթթուներով ձևացած աղերուն համար ալ . զոր օրինակ կ'ըսուի Փլորալրուտ գայլախայի ծծմբալրուտ, և Քլորալրուտ առջակի և հարկաւոր եղած ժամանակ ամէ վերը դրուած սկզբնադիր և վերջադիր մասնիկներով . որոնցմէ շաաը դեռ դըտուած ալ չեն :

՚իրկրորդ ան աղերուն որ առանց թթուի՝ միայն երկու թթուիկներէ կ'ձևանան . ինչպէս կան մետաղային թթուիկներ՝ որոնցմէ մէկը թթուի աղ դեցութիւն ընելավ, միւսը թթուիկի կատարեալ աղեր կը ձևանան . զոր օրինակ թթութիւն և պաղեղի թթուիկները թթուի զօրութեամբ կը միաւորին պատասինի և մագնեսիոնի թթուիկներուն հետ . ու կ'ըլլան թթանիւտ որ պասի, և Պաղեղը լուստ նախեսիայի :

՚իրորդ ան աղերուն որոնց արմատը

1 գ.՝ Fluorhydrate de silice.

2 գ.՝ Sulfhydrate.

3 գ.՝ Chlorhydrate d'ammoniaque.

4 գ.՝ Zincate de potasse.

5 գ.՝ Aluminat de magnésie.

տաղային թթուիկներէն տարրեր է .
նաւանդ թէ պարզ երկու մետաղա-
պ մարմնոց բաղկացութիւն ըլլարով՝
թուիկներուն պէս թթուներու հետ
միանան ու աղեր կը ձեւացընեն , այս-
ու է || ահածնաւոր ջրածնին կամ
ոչ ըսածը , լիսիսաթթուիկ ջրա-
ին կամ ջուր ըսածը , որոնք թթուիկներու պէս թթուները չէզոքա-
նելով աղեր կ'ըլլան :

Իսց գիտնալու է որ ջ աւրը երթեմն
ըն թթու կը ներգործէ , երթեմն ալ
ըն արմատ : (Օ) օրաւոր արմատներու
որ միաւորի՝ թթուի զօրութիւն
սոնէ . իսկ զօրաւոր թթուներու հետ
մատի զօրութիւն . և երկուքայ ալ
ոչ աղեր կը ձեւանան : Երբ աղի մը
ջնորը թթուի տեղ բռնած է , ան
լեռուն սեռական անունը կ'ըլլայ ջլ-
ուր՝ զոր օրինակ կ'ըսուի ջլուր դո-
ւոյ՝ ջլուր նոխանեռուի երիմի՝ , և
ն . — լակ ան աղերուն մէջ՝ պր ջուրը
մատի տեղ կը բռնէ , պէտք եր որ ջուր
բռնոյն աղին տեսակարար անուն ըլլ-
ր , ու սովորական անուանակոչութեն-
ուէր ծծմբուր ջրոյ , Փոսիորուր ջրոյ .
Այս աս բաղկացութեան անուանցը
ջարտուղութիւնը կը մանէ , ու կ'ը-
սուին թթու ծծմբոյին ջրուր՝ , թթու դու-
րային ջրուր՝ : լաւ որովհետև նոյն քա-
սկութեամբ թթուն , շատ անգամ
և այլ համեմատութեամբ ջրոյ հետ
միանայ . ինչպէս 1 առ 1, 2, 3 և
ն . անոր համար աս բաղկացութիւն-
ին ալ ջրոյ համեմատակամնին նայե-
լ կ'ըսուին թթու ծծմբոյին դաջրուր ,
նոյնուր , եռաջրուր՝ , և այն :

Ինչպէս թթուին , թթուիկին և
և երկակ մարմնոց բաղկացութեան
մար ըսինք , այսպէս ալ աղերէն շա-
մասնաւոր անուններ ունեցած են .

1 գ. Հydrate.

2 գ. Hydrate de potasse.

3 գ. Hydrate de protoxyde de fer.

4 գ. Acide sulfurique hydrate.

5 գ. Acide phosphorique hydrate.

6 գ. Acide sulfurique monohydrate, bishydra-
te, trihydrate.

մանաւանդ բժշկութեան ու գեղագոր-
ծութեան մէջ . և աս վերջի արուեստիս
մէջ շատ անգամ մի և նոյն բաղկացու-
թիւնը այլ և այլ անուններ ալ ունի .
զոր օրինակ || այրածիուտ պղնձին
կ'ըսուի ծանկառ , որն որ պղնձին բաց ո-
ղի մէջ կենալէն կը ձեւանայ . կայ ուրիշ
արուեստական ծանգառ մ'ալ որ է Բաց
խուտ պղնձին . || ահածնուտ կամ ինու
րակուտ պոտասին : կ'ըսուի բորաչ կամ
աղբորաչ . || ահածնուտ կմբ բորակուտ
արծաթին՝ դժոխատար որ վերքերն ու
մասնալերը խարելու կու գայ , Ծծխուտ
կապարին՝ սպիտաներդ որ պատկերհանաւ-
թեան մէջ կը գործածուի , || այրա-
րակուտ բիսմութին՝ շղար ու մնայր ,
Ծծխուտ կրին՝ ճարճարին կամ իրադար ,
(Օ) ծմբուտ կրին՝ ճիպս կամ գամաչար :
— Պեղագործութեան մէջ ալ Բարա-
գուատ աւշակին՝ առշիդի ալ կ'ըսուի .
(Տ) ծմբուտ մագնեսիային 10 Քանալի կմբ
երայի , էբումի կմբ Սէպլիցի և Լակիլլէ-
ւայի աղկ'ըսուի , (Ը) ծմբուտ աւշակին 11
էլատիքէտն աղկ'ըսուի : — Լայչափս ալ
բաւական ըլլայ աղերուն վրայ . որուն
մէջ բովանդակեցինք՝ ինչ որ լոռակ մար-
մնոց անուանակոչութե վրայ հարկաւոր
գիտելիք կար : Հիմա մեզի կը մնայ հա-
մառօտ մը տեսնելնակ Բառակ մար-
մններն , որոնց համար ըսինք թէ որոշ
կանոն մը չունին անուանակոչութեան :

1 գ. Sous-carbonate de cuivre.

2 գ. Acétate de cuivre.

3 գ. Azotate կամ Nitrate de potasse.

4 գ. Nitrate d'argent.

5 գ. Carbonate de plomb.

6 գ. Sous-nitrate de bismuth.

7 գ. Carbonate de chaux.

8 գ. Sulfate de chaux.

9 գ. Chlorhydrate d'ammoniaque.

10 գ. Sulfate de magnésie.

11 գ. Sulfate d'ammoniaque.

ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Մայիսի երկորդ թերթին մէջ երես 148 . առ 9
գործանակ գոնիոյի + գրուելու՝ գրիպակաւ ող-
նիոյի + դրուեր է :

ԶՈՒԱՐԾԱԼԻՔ

Ազգարանորին Շուենի-և-Նորուեկիոյ բա-
զատրական ազգատումին :

(Կըմենին Լուստրուսիանութիւն :)

ՅՈՎՍԵ-Փրանկիսկոս-Օսբար Ա. Թագաւոր
Ըուենի և Նորուեկիոյ ու Գոթաց և Վանաց. ծն.
4 Յուլ. 1799. յաջորդեց իր հօրը Կարոլոս-Յովհ. Ժ.Դ. (ծն. 26 Յունվ. 1764) 8 Մարտի 1844. պատկուած Սթորովի մէջ 28 Մեկո. 1844: ա-
մուսնացած 19 Յունիի 1823.

Յովսեփինա-Մաքսիմիլիէն-Եւգինիա Լ. Պ. է. պերկի Եւգինէոս քբսին գտները հետ. ծն. 14. Մարտ - 1807:

Ուշիւ. Ա. Կարոլոս-Լուդվիկոս-Եւգինէոս իշխան թագաւորական, գուքս Աբանիոյ. ծն. 3 Մայիսի 1826. պահապան զրաց զլուս. Թնդա-
նօթամիգ զրաց մեծ ապարագեա. ամուսնացած 19 Յունիս 1850. իշխանունի Վիլհելմին-Փրեդե-
րիկա-Աղեքսանդրին - Աննա Օրսնմի իշխանու-
նույն հետ. գուքսը Գուլիելմոս Փրեդերիկոս Ստո-
րին նահանգաց իշխանին. ծն. 3 Օգոստ. 1828:

Բ. Իշխան Փրանկիսկոս-Կուստու-Օսբար
դուքս Ռուբլանսի. ծն. 18 Յունիս 1827. ակա-
դամ հազարապետ Երկրորդ պահապան զրաց
վաշտին և միապագնդին:

Գ. Օսբար-Փրեդերիկոս դուքս Ռուբլանսի. ծ-
նած 21 Յունվ. 1829 սպայ ծովային զինուորու-
թեան մէջ:

Դ. Իշխանունի Հ. Յարլութ-Եւգինիա-Ա-
կուստու ծն. 24 Ապրիլ 1830:

Ե. Իշխան Կիկոզյան-Աւգոստոս դուքս Յա-
րեարի. ծնած 24 Օգոստ. 1831.

Թագաւորին Խոյր. Եւգինիա-Բերեթրին-Ցեղի-
րէ Թագուցի. ծն. 8 Սույ. 1781 ամուսնացած 16
Օգոստ. 1798 Յովհ. Պերնասութիւն հետ. որ նոյն
միջոցին գետ. Նարուէռնի զօրավարներէն մէկն էր,
ու վերջը Ըուենի Թագաւոր եղաւ: Թագուցի
պատկուցաւ 21 Օգոստ. 1839. այրի մեաց 8.
Մարտի 1844:

Ազգարանորին Տամիմարզայի բազատրա-
կան ազգատումին :

(Կըմենին Խոյնու Լուստրուսիանութիւն :)

Փրետնրանոս ի. Կարոլոս-Քրեթիէն Թագա-
ւոր Դանեաց ծն. 6 Հոկտ. 1808. որդի Փրե-
թիէն լ. Փրեդերիկոս Թագաւորին (ծն. 18 Մեկո. 1-

1786) ու Յարլութ-Փրեդերիկոս Մերլէնպուր
Ըմերինի մեծ քբսի գտները. յաջորդեց իր հ-
20 Յուլ. 1848. ամուսնացած առաջին անգամ:
Նոյ. 1828 Վիլհելմին Մարիամ իշխանուն-Հա-
նետ. որն որն Փրեդերիկոս Զ. Դանեաց թագա-
ւորին գումարն էր. բաժնուուցաւ անկէ 1837ին. ա-
մուսնացաւ Երկրորդ անգամ 10 Յունիս 1841.
Քարոլին-Յարլութ-Մարիամնա-Մերլէնպուր
Ըմերիկի Գեորգ մեծ քբսի գտներ հետ. առ
ալբամուեցաւ 30 Մեկո. 1846: Երրորդ անգա-
ստորակարդ հարսնախօսութեամբ ամուսնացաւ.
Օգոստ. 1850 Լուիզա-Քրիսթին-Տաննէրի է-
սուհայուն հետ ծն. 21 Ապրիլ 1814:

Թագաւորին հօրելբարն ու հօրտորդը. Ա. Էլե-
նուհի Յարլութ ծն. 30 Հոկտ. 1789 ամուսն-
ացած Գուլիելմոս Հետ-Քաստիլի կալուածած-
իշխանին հետ:

Բ. Իշխան Փրեդեր. Փերդինանդոս. ծն. 20 Նո-
յունի 1792 իշխան Ժաւանդական մեծ զօրավար Տա-
մարդացոց զօրացը հրամանատար Զելանա. ՄԵ-
Ֆալութէր և Լալանա կղզեաց. ամուսնացած 1
Օգոստ. 1829 Փրեդերիկոս Զ. Դանեաց թագա-
ւորին Գուլիելմոս հետ. ծն. 28. Հոկտ. 1793:

Թագաւորին Խոյուն. Քարոլինա-Ամալիա Թագ-
ւորի. ծն. 28 Յունիս 1796. գումար Փրեդերի-
-Քրեթիէն Ցլեղլիկ-Հուլիթայնի գբսին. ամու-
սնացած Քրեթիէն լ. Փրեդերիկոս Թագաւոր
հետ 22 Մայիսի 1815. այրի մասցած 20 Յու-
նիսի. 1848:

Փրեդերիկոս Զ. Թագաւոր. (ծն. 28 Յո-
ւնիս 1768. մեռմ 3. Դեկտ. 1839) ամուսնացա-
ծ 31 Յուլ. 1790 Մարիամ-Սոփիա-Փրեդերիկո-
սի հետ. գումար Հետ-Քաստիլի կալուածածատէր Կ-
րոլոս իշխանին. ծն. 26 Հոկտ. 1767. մեռմ 1
Մարտ 1852:

Քարոլինա Թագուցին Երկու գումարը ունեց-
մէց Քարոլինա իշխանունին է, որն որ ինչո-
վերը գրինք Փերդինանդոսի հետ կարգուեցա-
Երկրորդն ալ Վիլհելմին-Մարիամ ամուսնաց-
արդի Փրեդերիկոս է Թագաւորին հետ քանի
իշխան Դանեաց էր Փայն. 1837ին բաժնուել-
իր Երկանէն նորէն Կարգուեցաւ 19 Մայիս 182
Կարոլոս Ցլեղլիկ Հուլիթայնի գբսին հետ: